

# ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

## ԱՍՏՈՒՍՃԱԾՆՉԻ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ Ս. Էջ- ՄԻԾՃԱՌԻՑ

Աստուածաշոնչ մատեանը, որի հայերէն թարգմանութիւնը իւր հաւատարմուկթեամբ, լեզուի ու ոճի արուեստի գեղեցկութեամբ մեր եկեղեցական գրականութեան ամենաընտիր արտադրութիւնն է կազմում և կոչում է բոլոր թարգմանութեանց թագուհի, հասել է մեզ հարիւրաւոր օրինակները լնտրելագոյն գրիչների ընդօրինակութեամբ ժէ մագաղալի և ժէ ժղոթի վերայ:

Ցպագրական գիւտից և հայերէն տպարան հաստատելուց յետոյ առաջին անգամ Աստուածաշոնչ գիրքը տպագրելու գաղափարը յլացաւ մեր նշանաւոր Հայրապետներից մէկը Յակովը Զուղայեցի կաթուղիկոսը, որ երևանցի Ոսկան վարդապետին ուղարկեց Եւրոպայի քաղաքները 1662 թուին յատուկ պաշտօնով որպէսզի ամեն ջանք գործ զնէ «յաղագս տպման մատենիս այսորիկ աստուածայնոյք»: Ոսկանը շրջելով Լէվոնիո, Հոռվիմ և ուրիշ տեղեր յոյս ունէր իւր բաղձանքին համսնել, բայց ամեն տեղից անյոյս վերադարձաւ և գնաց Հոլլանդիայի Ամստերդամ քաղաքն, ուր գոյութիւն ունէր մի հայ տպարան յանուն ս. Էջմիածնի և ս. Սարգիս զօրավարի: և այնտեղ Զուղայեցի Ստեփանոսի, Թէոդորոսի և Պետրոսի օժաննակութեամբ տպագրեց Աստուածաշոնչ մատեանը. Փրկչական 1668 թուին. Սա հայերէն անդրանիկ տպագրուած Աստուածաշոնչն է:

Անուհետև Աստուածաշոնչը տպագրուել է դարձեալ վեց անգամ, որոնցից մէկը նոյնտեղ Պետրոս Լատինացու ձեռքով Ոսկանի հրատարակութիւնից արտատպուած, երեքր Վենետիկի Մխիթարեանց ձեռքով Մխիթար Աբրայի, Զոհրաբեանի և վերջին 1860 թ. տպագրութիւն, մէկը 1817 թ.:Պ. Բուրգ ուստաց Բիբլիական ընկերութեան ջանքով, իսկ վերջին հրատարակութիւնը կատարուեցաւ Կ. Պոլիս աւետարանակ. ընկ. նախաձեռնութեամբ եւ արժ. չ.

Մկրեանի վերահայեցողութեամբ։ Եղած են եւ մի քանի՞ աշխարհաբար տպագրութիւնը Զմիւռնիայ, Նիւ Եօրը ևայլն բոլորն էլ բողոքական ընկերութեանց ձեռքով եւ նոցա խմբագրութեամբ եւ իւրաքանչյւր տնզամ յունարիէն ընտգրի համեմատութեամբ։

Այսպէս ուրեմն Աստուածաշնչի բազմաթիւ հրատա-  
րակութիւններից միայն մէկն է Խոկապէս ս. Էջմիածնի  
Նախաձեռնութեամբ կատարուած եւ այն օտար հողի  
վերայ, թէպէտ եւ օտար տպագրութիւններն էլ երբեմն  
կատարուում էիննաեւ ս. Էջմիածնի դիտութեամբ և նպաստ-  
ներով, ինչպէս օրինակ Պ. Բուրգի հրատարակութիւնը,  
որի համար ըիրիական ընկերութեան վարչութիւնը պաշ-  
տօնապէս դիմելով դարուս սկզբին հայոց Հայրապետին  
օժանդակութիւն էր խնդրել տպագրուելի Աստուածաշն-  
չի համար, որ եւ ուղարկել է բաւական դրամ, ինչպէս  
այդ երեւումէ մեր ձեռքը գտնուած դրագրութիւնից ու-  
րաժանորդաթերթից, սակայն այդ բոլոր հրատարակու-  
թիւնները կատարուելով էջմիածնից զուրս կրում էին  
մասնաւոր հրատարակութեան դրոշմը եւ նոցա խմբա-  
գրութիւնը հեռի էր ցանկացածից։ Իսկ ոչ մի անդամ  
տակաւին հրատարակուած չէ Մայր աթոռի տպարանում  
հայրապետական անըգմիջական հոգացողութեամբ։

Ազգիս արգեան վեհ։ Հայրապետը որոշել է Մայր  
Աթոռի տպարանում տպագրել ս. Գիրքը եւ վերջապէս  
հայ ժողովրդի ձեռքը էջմիածնատիպ Աստուածաշունչ տալ  
դիւրագին և մատշելի։

### ԳԸՒԹԹԱՆ ԵՐԵՑ

Օր մը աշխարհականի կնիկ մը կերթայ հարսնքտուն,  
ինք բաւական խորոտիկ կեղնի. բայց տեղշեն տար որ նստի.  
կը տեսնեն որ գիւղին իրիցկին կուգայ, քարթաթոշ բան մը,  
կինեն կանեն կը բերեն ատ իրիցկին կը նստեցնեն, մեր աշ-  
խարհականի կնիկ զատիկա տեսնելով՝ կը լցուի. կուգայ իր  
տուն կը դնէ իր էրկան վրայ թէ. էրեց պիտի եղնիս  
ապա թէ ոչ քեզ կնկութիւն չեմ ըներ. կնիկ, դու քու  
Աստուած, ես կարդալ չեմ գիտեր, ինչպէս էղնիմ էրէց,  
որո՞ւ մօտ էրթամ, զիս չեն օրնի. չէ, մարդու մօտ մի-